

եղի է, ինք ա կի Թապալի վար: Բրտոր կի հասնի գեղաներ, ու արմընալով կանոն սեպր: Թէ ոչ ազգես ոչ մուկ:

Նոյն Այրբենարանի մէջ կան այլեւայլ առանձներ եւ հանելուկներ, որոնցմէ մէկ բանին յառաջ բերեմ:

Ծածոնկ խօսքեր:

1. Ոչ լեզու ոչ մարմին չունիմ.  
Ամէնք զբմանք կատիմ:  
(Շուշու: Բէ իւլ Է Կառնի սյօ)

2. Անգագար անհանգիստ իմ.  
ու շտտ տարտերու մէջ իմ.  
Թէպէտ որ շահ չիմ բովն.  
զուարէս սիրտը կիմալիմ:

3. Թէպէտ որ ես իրեղեմ.  
բայց ամէնք մէ՛ մեիմ.  
Թէ Աստուծոյ կրօնացոյցնիմ.  
Թէ աշխարհիս սիրելիմ.  
ամէն բանի մէջ զբովիմ.  
ամէնք Աստուծ չիմ:

4. Չամէն բանին գունը ես մէնք կի փոխիմ.  
Թէ որ զնայուծօղը ես սերտ սեղա բոլորիմ.  
ու եմ հայրս կը գրովիմ. առաջ ես հոնիմ.  
բայց առանց անտիտ աշխարհու տեղ չունիմ.  
ալիքնուտ արարուիք կրկնովիմ կի հոնիմ.  
բայց երբոր զգրեղեղ տօրքոյ կի փոխիմ.  
զմարք, գտովար, զանառու զամէնքան կերակրիմ.  
շահ, ինզուս մ եւ արտուս շտտոնց՝ կը պտտնուիմ:

Ասոնց մեկնութիւնը գրուած է ի վերջ մասնեկան. <sup>1</sup> 1. Խրճմտանքը կտտ զլրմանը: 2. Գախիլ <sup>10</sup> մարդը չունի շահ ու ամէնք բախելով կի մաշվի: 3. Այս գիրը իրեք քաշվածք ունի ու մէ՛ մեի՛, թէ Աստուծան, թէ Եախարհ ա գրով կի սկսվի կապվելու, համ ամէն, համ բուն խօսքի մէջ կայ ա գիրը: 4. Մուխ, իւսում:

Նստեւեալներն ժողովրդեան բերնէն կը բարեմ:

Ով որ շտտ կի գրուուցէ,  
Կամ շտտ գիտէ, կամ շտտ սուտ կտտէ:

Ոչ զոր քաղցր լեզվու:  
Ոչ զոր լեզի Թգնիլու: <sup>12</sup>

Խօսքերուն վայումը,  
Ու աղիկնուն ինտուս: <sup>13</sup>

<sup>1</sup> Սեղ (հօ-դ) — առաւել կը նշանակէ: 1. Հալուի մը շտտի՛ շննէլ, հաշուել: 2. Իմանալ: Հոս վերին նշանակութեամբ է:

<sup>2</sup> Հանելուկ:  
<sup>3</sup> Կատեւել, յուսաւել:  
<sup>4</sup> Միւլ էմ:  
<sup>5</sup> Մէկ եմ:  
<sup>6</sup> Կշտցն, սկուածն, սկիզբն է՛:  
<sup>7</sup> Ուր որ:  
<sup>8</sup> Ձա, (ա՛ն) կերպարաց լեզուս՝ պայ, մե՛ հայր:  
<sup>9</sup> Շտտերուն:  
<sup>10</sup> Նախանձտ:  
<sup>11</sup> Ու մէկ է:  
<sup>12</sup> Մարդ մարդու մէ շտտ բարեկամ եւ ո՛չ շտտ թշնամ ըլլալու է:

<sup>13</sup> Սեղութիւն է հոս ճնշեան եւ բարեկենդանի օրեք այսպիսի բացատրել: Այս օրերուն մէջ խօսք կը մտնի, աղբիւր կը փոխուին, եւ աղիկանց կարգուելու առիթ կը հանգրկուի:

Տուր զպանը,  
Երթամ բարե!:  
Խօնի խոտուսմ,  
Խիտի ինզուսմ:

Գու շուկ գրէք կի խաբէ:

Հայուն աչքը դիմաւը կի լորթնու: <sup>1</sup>

Մեծցու զերկնէրը, որ գրէք խաբին:

Բոտուլայի խաբախի:

Կուշաք քաղցածին մանր կի բրդէ:

Ասղին լուր:

Հուն քաշէ, բան վառաղէ:

Առաջին ճուղի մը՝ ցարափս բաւական է:  
Ուրիչ անգամներ կրնամ թիրեւս աւելին մաստացանել:

ՅՈՒՆ. ԱՆՅՈՒ

ՄԲՈՒՆՍՏԵՆԵՐԵՆ

ՅՊԱԳՐԱԿԱՆ

ՆՈՐԱՀԱՏ ՀԱՅԵՐԵՆ ՅՈՒՐԻ

Տրտուել երեք երեք կը լուսի ուսում նատենչ հասարակութեան կողմէ՛ մեր ազգային նոր մատենագրու թղտ աղքատութեան, եւ յառաջ նաեւ թող ապագարական արուեստին պահասարութեան դէմ. ըտ մասին եւս հրատարակութեանց գնոյն եւ ուրիչ հանգամանաց վնայ անպակաս կ'ըլլան դիտողութիւններ. — որոնք կրնան ամէնքն իրաւացի համարուիլ քիչ կամ շտտ: Սակայն այս օրս կարող է ազգս ոչ միայն շտտանալ՝ այլեւ պարծիլ գէթ նիւթական մասնականութեան մը վնայ. այն է հայերէն տպագրական տառից հարուստ պէսպիսութեան, որ յայսմ համ մաստաբար ճոխագոյն եւս կը հանդիսանայ՝ ներքին է ըսել՝ նաեւ քան զյառաջդադէմ ազգս. — շինչելով արեւելեան մեծ ու պզտիկ ազգերն որոնք աւելորդ է ի բաղդատութիւն առնուլ այս տեղ: Մեղի ծանօթագոյնն ի

<sup>1</sup> Սակայ տուր որ երթամ: իք գործածուի՛ անապարէ, լուսով, նշանակութեամբ:

<sup>2</sup> Նախանձտ Հայուն աչքը կանաչ խոտն անգամ կը լորթնէ:

<sup>3</sup> Հուն լուսուս:  
<sup>4</sup> Խաբախ՝ անօրէն մարդի բռտողայի գող կ'անուանեն դրանիւրանիայի Հայերն: Բոտուլայիք անուանարկ մարդիկ եղան կ'երեւան:

<sup>5</sup> Այն առանձ կայ Հայաստանի ուրիք զաւառներու մէջ ալ: Յես Հոնգիւս Արթուս, 1887, էջ 198:  
<sup>6</sup> Ի դրանիւրանիս անտեր շնքն սպաննել եւ քննել ասով՝ անհասարկ գործն է Հայ առանձ ըսել կ'ուզէ թէ օրեւէ արտեր արուեստ պէտք չի խորշիլ, բաւական որ շահագոր ըլլայ:

մէջ բերելով՝ միայն Վիեննայի Միտիթարեան տպարանն վերջին յիսուն տարոյ միջոցին 50էն աւելի զանազան հայերէն գրի տեսանքեր արտադրած է, ոմանք ամբողջ իւր սարքըն, այսինքն Գլխագիր, Բոլորգիր եւ Նոտրագիր, որոնք հետզհետեւ այլեւայլ երկիրներ տարածուած՝ ի գործածութեան են տպարարանաց մէջ՝:

Երկու նպատակաւ սովորաբար նոր տպագրական տառեր կը շինուին: Պէտք եղած մեծութեան կամ փոքրութեան պակասութիւնը լինելու համար, — եւ կամ ձեւագրութիւնը կատարելագործելու վախճանաւ: Այս երկրորդս ոչ միայն կը գիտե՞ ձեւոց ակնհայտ վայելչութիւնն ու գեղեցկութիւնը՝ միշտ սեպակակն գրոշմն ու զերարգիրը (caractère) պահելով, այլ

նաեւ դիւրընթեռնել ընել՝ աչաց որդապահական եւս ի նկատութեան ունենալով:

Այս կրկին դիտամք կ'ընծայեցնէ այսօր Միտիթարեան տպարանս ամենանոր հայ գրի ատիճան մ'ալ, նախընթաց երկու նոր տեսակներուն, մեծին եւ մանրին միջավայրն իբրեւ ասելի՝ գործածական ատիճան, (12 կէտ, կամ տպագրական անուամբ՝ Cicero,<sup>1</sup>) հանդերձ ինչ ինչ նորագոյն ուղղագործութեամբ՝ հայ աչաց աւելի դիւր գալու տեսակիտով:

Նորահաս գիրս այստեղ առաջին անգամ յաջորդ տողերով կ'ընծայանայ յողջոյն ընթերցող Ազգին, յառաջադիմութեան եւ մտաւորական զարգացման բիւր տարեաց Մարմնօք զոր լքերթողն երբեմն երգած է նմանօրինակ առթիւ:

Արձակեալ ի մատանց արուեստագէտ ճարտարի՝  
Յոճակից գամ՝ ասել եթէ կեաց դու ընր տարի:  
Վասորն քո զիս ծրնու երկաթին անձին եւ ամուկ,  
Վասորն քո գտառջինն առ զիս ի գիրկս իւր մամուկ:

Բո աղագու նախ ետու  
Իմաստութեան եւ նախըր.  
Նւ ըզըզու անըսրբատ  
Ածի խօսել քեզ այսօր:

Սակայն ընն իմ այս ըսւք. առի յորդոց քոց յանօթ,  
Ձոր մինչ տամն լիցին քեզ կերպարանք իմ ծանօթ.  
Տեսցես դու զուարթութեամբ թէ ընմ տրնաս նստակաւ,  
Յերեսուն եւ ութ ամ՝ ժամանեալ իսկ եմ տակաւ:

Այսուհետեւ գրենոյն զանօթ  
Ի նանարացոյն ըվուց  
Ինն առ քեզ անպակաս  
Թոուցեալ նսացն ի վայելս:

Հ. Ե. Զ.

Յաջորդ Թուերով Հ-նրիս առիթ կ'ուրեն-  
նայ ուրիշ կարգի նորահաս տառեր ի հանդէս  
հանելու, որոնց կարտուութիւնը շատոնց զգալի

<sup>1</sup> Աշարհութեան արժանի է հեռուեալ գեպը: — Հպագեալ եւ բոլորսն \*\*\* ուսուցիչ՝ հայերէն լեզուի զոյ նորես գիր մը շարքաբան՝ եւ անդէս հայկական յատուկ տպարանի մ'ի վիեննա գրութեան, գործողն հրատարակութիւնը կը յանձնէ գերմանաց տպագրատան մ'որ կ'երեւոյ թէ հաջի անակարեւոր մասն անէր հայերէն նշանագրոց: — Նշանակորն ու հետաքրքրական այս է՝ որ սիւնալ գրքին մէջ երբ կարգէ կու զայ հայերէն գրերուն ձեւն անուսակա մը ցուցնելու, կը շարունակէր իւր բուրբեր սյուս բնեք. իսկ հայերէն նորագիր աննել ցանկացող կ'առարարէ, — սէր, — յար 1711 յմասնորամ տպած հայ-լատին գերականութեան («Արաման լեզուի գրանի») Թ. Յ. Երեւանի գերմանացոյ եւ քանի մ'ուրիշ հին քրոց... — Այսչափ հաջուարեալ փոսարամտաց հեռութիւն կ'ըլլայ տպարանալ հայերէն նոր գիրն, զոր հաջի մասնադարձեալ անկրեւնեան կարելի է փնտառել հանել:

է տպագրատանց եւ բովանդակ ազգային հասարակութեան:

Եւ ընդ հանրապետ հայերէն գրերն այժմուս ատեն յատուկ մտադրութեան նիւթ եղած տեսնելով՝ ոչ ինչ անօգուտ կը համարինք դարձեալ մտաւոր Թուերու մէջ մասնագիտաց ուղղել կարեւոր խորհրածութիւններ՝ առանձինն հայերէն տպագրական գեղարվութեան նորագոյն արուեստին վրայ:

<sup>1</sup> Յպոգրատանց ի դիտութիւն կը ծանուցանեք այստեղ՝ որ ասոր նախընթաց նորահաս մեծագոյն գիրն ալ Յուսից ցուցակին մէջ նոյն Cicero անունը կը կրէ՝ միայն ևուրանայն բարձրութեան հարուով: Ճիշդ խօսեալով այն մեծագուրն անուն կը արտի գերմ. Mittel, 18 կիտուրափ, որուն մերձարարական հասնեալս կու զոյ գողչ. St.-Augustin, այսինքն 18 կիտուրափ: